

ըիշ ժողովուրդներ։ Փոխանակ հարուստ հանքերու վրայ իյնալու, ինքզինքը ուրիշներու արհամարհած կամ սպառած գետիններու կու տայ, ուր նաև իր աշխատանաց վարձքը կը գտնէ։ Միւս կողմանէ ալ այն նախանձուն պատճառաւ որ ճերմակները զիրենք կ'ատեն՝ թոյլ չտար որ ճոխ հանքերէն օգտուին, և շատ ալ է եթէ իրենց ներկայութիւնը համբերութեամբ կը քաշեն։ Իրենց աշխատութեան գործիները հին են, որ Քալիֆունիացի հանքագործը կ'արհամարհէ, արդի կարողագոյն մեքենաներ ունենալով։

Սուրբ Փրամնկիսկոս հաստատուած Զինացիք՝ սովորաբար իրեքէ մինչև տառ ոգւոյ ընկերութիւններ կը ձեացնեն. աշխատութիւնը և համբարանոցին պահպանութիւնը՝ մէջերնին կը բաժնեն։ Վաճառականները մեծաւ մասամբ Զինաստանի մետաքս, բրինձ, չայ և չոր ձուկ կը ծախեն։ Իրենց բոլոր կերակուրը ձկէ ու բրինձէ կը բաղկանայ։ Բրինձը հացի տեղ կը բռնէ. Եզան միս, ընդեղէն քիչ կ'ուտեն, և այնչափ ալ չեն ախորժիք։

Կ'երեայ որ Զինացիք մեծ դժուարութիւն կը զգան օտար լեզուներ սորվելու։ Այս դժուարութիւնը ու հոն տեղի ժողովրդեան այնչափ ախորժելի չըլլալնուն համար է որ առանձին կեանք մը կը վարեն։ Անոր համար ալ ինքզինքնին իբր տեղւոյն բնակիչ չեն համարիր, այլ իբր անցաւոր գործաւորք. և ուրիշ ազգաց ալ ոչ հագուստը և ոչ սովորութիւնները իրենց կ'առնուն. ուրիշ բան չեն մտածեր՝ եթէ ոչ իրենց աշխատանաց քրտամբք և խնայութեամբ շահած հարըստութիւնովը օր մը իրենց հայրենիքը դառնալ։

## Բ. Ա. Ն. Ա. Լ. Ի. Բ

### ԲՆՈՒԹԵԱՆ ԵՐԵՒԱՆԻԹԻՑ

(Տես երես 288)

280 Ի՞նչ մագնիսական երեսյթ կը պատճառէ կայծակն։ — Նախ, երբոր զարնէ կողմնացուցի մը, անոր բևեռները հակառակ կը դարձնէ, և մագնիսականութիւնը կը ցրուէ կամ կը նուազեցընէ։ — Բ. Ճօճանակին շարժուածքը կ'այլայլէ։ — Գ. Մագնիսական զօրութիւն կը հաղորդէ երկաթէ ձողերու։ — Դ. կ'արգելու ելեքտրական հեռագրութեան մէջի գնտակներուն արդիւնքը։

281 Ի՞նչ կերպով կայծակը կը ներգործէ ելեկտրական հեռագրութեան մագնիսական ասեղներուն վրայ։ — Ելեկտրական հեղուկը կը պտըտի պղնձէ թելերուն մէջ որոնք հաղորդակցութիւն ունին հեռագրութեան մագնիսական գնտակներուն հետ, և անոնց ազգեցութիւնը կ'արգելու, կամ նաև բոլորովին կը խափանէ։

282 Ի՞նչ բան է կողմնացոյցը։ — Կը տուփիմէ ստուարաթուղթէ և կամփայտէ, որուն ճիշտ մէջտեղը հաստատուած է պըզտի առանցք մը սրածայր, որուն վրայ կը կենայ ամենաթեթև պողովատէ ասեղ մը կամ սլաք մը, որպէս զի նուազ ըլլայ շըփմունքը։ Այս սլաքը իր շարժմանը մէջ ազատ ըլլալով միշտ նոյն գիրքի մէջ կենալու յատկութիւն մ'ունի, երբոր պատճառաւ մը ցնցուելու ըլլայ։ (Այս յատկութիւնը և ասեղին միշտ նոյն ուղղութեան դառնալը կը կոչուի ասեղին հորիզոնանալու)։

283 Ի՞նչպէս կը կոչուի այս պողովատէ սլաքը։ — Մագնիսական ասեղ կը կոչուի։

284 Ի՞նչ ուղղութիւն կ'առնու մագնիսական ասեղը կողմնացուցի մը մէջ։ — Իր ծայրերուն մէկը դէպ 'ի հիւսիս՝ մէկալը դէպ 'ի հարաւ կը դարձնէ, որ է ըսել դէպ 'ի երկրիս բևեռները։

285 Ի՞նչէն կու գայ այս յատկութիւնս պողպատէ սլաքի մը։ — Մագնիսականութենէ կամ բնական մագնիսէն։

286 Ի՞նչ բանի կը ծառայեն կողմնացոյցը։ — Նաւերը առաջնորդելու. որովհետեւ ծովուն մէջ ուր սահմանք կամ եղերք չեն տեսնուիր, գիտնալով որ ասեղին ծայրը միշտ դէպ 'ի հիւսիս կը նայի, նաւասակը կը ըրնան գիտնալ թէ դէպ 'ի որ կողմը պիտի ուղղեն իրենց նաւերը, իբրև թէ

երկու հաստատուն կէտերը տեսնելով ծովզ և գերաց վրայ :

287 Ի՞նչ բան է մագնիսականութիւնը՝ Հեղուկ մ'է ելեկտրութեան նման, և անոր քանի մը յատկութիւններն ունի :

288 Ո՞րն է այն յատկութիւններէն մէկը : — Մագնիսական հեղուկը երբ հասարակ երկաթի կտորի մը մէջ թափանցէ՝ դայն կը մագնիսացընէ :

289 Ուրեմն արուեստական մագնիսութիւն կը ըրնայ ըլլալ : — Այո, միսյն այս տարրերութիւնը կայ որ, բուն մագնիսով մագնիսացեալ երկաթը՝ երկայն ատեն կը պահէ ընդունած մագնիսական յատկութիւնը . իսկ ելեկտրականութեամբ մագնիսացեալ երկաթը՝ ելեկտրական հեղուկը դադրելուն պէս՝ կը կորսնցընէ իր զօրութիւնը :

290 Ի՞նչ բանի օգտակար եղաւ այս ելեկտրական յատկութիւնս : — Այս յատկութեան վրայ հաստատուած է ելեկտրամագնիսական հեռագրութիւնը :

291 Ի՞նչ են այն փայտէ ձողերը՝ որոնց ծայրը բարձիկներ կան, և այն մետաղէ թելերը՝ որ կը տեսնուին գլխաւոր ճամբաներուն վրայ, և երեմն նաև քաղաքաց մէջ : — Այն փայտէ ձողերը կը բռնեն ապակիէ բարձիկները, որոնց վրայ կը կոթընին մետաղէ թելերը, որոնք են հաղորդիչք հեռագրութեան ելեկտրութեան : (Եթէ ելեկտրացած թելերը փայտերուն գալէէին՝ ելեկտրականութիւնը մէկէն գետին կ'անցնէր, որովէկ մետք փայտը աղէկ հաղորդիչէ, ասոր համար հարկ եղաւ ապակիով հեռացնել թելերը փայտէն, որպէս զի ելեկտրութիւնը չի փախչի) :

292 Բայց ի՞նչ յարաբերութիւն ունին ձողերն՝ բարձիկներն և թելերն այն յատկութեան հետ՝ զոր ունի ելեկտրութիւնը. այս ի՞նքն մագնիսացընելու երկաթէ գօտի մը : — Ելեկտրական հեռագրութիւնը կը ծառայէ հաղորդակցելու իրարմէ շատ հեռու երկիրներ. ուստի եթէ երկու երկիրներ մետաղէ թելով մը այնպէս միացած ըլլան՝ որ անոր վրայէն ելեկտրականութիւնը կարենայ անարգել անցնիլ, ասիկայ կ'ելլէ այն երկրէն՝ ուր որ ծագեցաւ և կը հասնի ուղղակի մէկալին . և եթէ հոն բերուի երկաթէ գօտիի մը վրայ, քանի որ անոր վրայ կ'աղդէ՝ զայն մագնիս մը կ'ընէ՝ երբ առջի երկրին մէջ դադրի ելեկտրական հեղուկը՝ երկրորդին մէջ ալ երկաթէ գօտին կը դադրի մագնիսութենէն :

293 Ուսկից կը հանուի այն ելեկտրութիւնը՝ որ կը գործածուի հեռագրութեան համար : — Թելապատ բաղխկոցներէն :

294 Ի՞նչ են թելապատ բաղխկոցները : — Այնպիսի կազմածներ են, որոնցմով երկու կամ աւելի տարերց միութենէն կը ծագի ելեկտրական հեղուկի հոսանք մը :

(Զրի վրայօք խօսելու ատեննիս պիտի բացատրենք այս կազմածքը :)

### Դ. — Շանրարգել:

295 Ի՞նչ բան է շանթարգելն : — Շանթարգելն մետաղէ ձող մ'է՝ որ չէնքի մը վրայ կը կանգնուի, և վարի ծայրը անընդհատ երկնալով կը հասնի ինչուան ջրհորի մը ջրին մէջ, կամ խոնաւ հողի մէջ :

(Շանթարգելին վերի ծայրը պէտք է բաւական բարձրացած ըլլայ օդուն մէջ, և ունենայ բուրգի կամ եռանկեան ձեւ մը :)

296 Ո՞րն է լաւագոյն շանթարգել մետաղը : — Արոյըը կամ կարմիր պղինձը :

297 Ինչո՞ւ պղինձը և ոչ երկաթ : — Վանդին աղնձին հաղորդական զօրութիւնը շատ աւելի է քան երկաթինը : — Բ. Աւելի գժար կը հալի կայծակին աղդեցութենէն : Գ. Օդին վնասուցը աւելի կը գիմանայ :

298 Ի՞նչ բանի կու գան շանթարգելք : — Իրենց մետաղէ ծայրը կը քաշէ ամպերուն ելեկտրականութեան լիութիւնը՝ իրենց վրայէն անցնելու ատեն, և կը տանի հողուն մէջ աղէկ հաղորդիչի մը օգնութեամբ :

299 Ինչուան ո՞րչափի հեռաւորութեամբ շանթարգել մը կ'աղդէ իր մագնիսական զօրութիւնը : — Մէկ հատ մը միայն կը բաւէ չափաւոր մեծութեամբ չէնք մը պաշտպանելու :

300 Ինչու համար այս օգտակար շանթարգելներն շատ տուներու վրայ չեն տեսնուիր : — Որովէնեաւ շատ հեղալ վտանգի պատճառ եղած են՝ իրենց պակասաւոր շինուածքին պատճառաւ :

301 Ի՞նչպէս կը ընան վտանգներ պատահիլ շանթարգելներու պատճառաւ : — Եթէ մետաղէ ձողը կոտրած ըլլայ հնութեան կամ ուրիշ պատճառաւ՝ կայծակն ընթացքէն խափանուելով կը ընան վերաբերի :

302 Թէ որ հաղորդիչը անընդհատ ըլլայ՝ նորէն վտանգ կը պատահի : — Այս եթէ շանթարգելին ձողը բաւական տրամագիծ մ'ունենայ՝ ելեկտրութիւնը ամպերէն կը հասցընէ երկրիս . բայց եթէ բարակ ըլլայ՝ կայծակը կը հալէ զձողը և կը պատճառէ մեծ վնասներ :

303 Ուրեմն ի՞նչ հաստութիւն պէտք է ունենայ շանթարգել մը : — Պղնձէ ձողի

մը տրամագիծը պէտք է չորս հարիւրորդամեղր ըլլայ, իսկ երկաթէ ձողին՝ քիչ մ'աւելի հաստ:

304 Ինչո՞ւ համար շանթարգելին ծայրը պէտք է սուր ըլլայ: — Նախ, որովհետեւ սուր ծայրը կը քաշեն ելեկտրականութիւնը անզգալի կերպով և առանց շառաչման, մինչդեռ կլորակ մը կրնայ պատճառել ճայթիւն և չէնքը վեսել: — Բ. Արածայրները աւելի շատ հեռու ամպերէ ալ կը քաշեն ելեկտրութիւնը:

(Ամենաբարակ ասեղի մը սուր ծայրը՝ ութ հարիւրորդամեղր հեռու զետեղուած լէյտեան շիշէ մը՝ կը պարապէ զայն առանց ձայթման և առանց վտանգի:)

### §. Գ. — ՈՐՈՌՈՒՄՆԵ:

305 Ի՞նչ բան է որոտումն: — Մթնոլորտին շառաչիւնը որ իրսովորական վիճակը կը պառնայ՝ կայծակէն ցնցուելէն ետքը:

306 Ե՞րբ որոտումն պարզ շառաչմամբ հրացանից արձակման նման կը լսուի: — Երբ որ մրրկային ամպը երկրիս մօտ է. վասն զի այն ատեն օդին ձգմունքը՝ որ կը պատճառէ ձայնարձակ տատանումը, միանգամայն կը հասնի մեր ականջին, և կը հանէ խլացընող և զարհուրելի շառաշիւն մը:

307 Ե՞րբ որոտումն ընդհատեալ շառաչման պէս կը լսուի: — Երբոր ելեկտրացեալ ամպը շատ հեռու է. այն ատեն թրթումանց կամ ձգմունքներէն ումանք՝ մէկալներէն աւելի միջոց մը կ'ունենան կտրելու. և այսպէս հետզետէ հասնելով մեր լսելիաց՝ կը պատճառեն երկայն և ընդհատ շառաշիւն մը:

308 Ո՞ր թրթումունքն աւելի շուտ կը հասնին մեղի: — Անոնք որ մթնոլորտին աւելի ցած կողմերէն կը պատճառին:

309 Ինչո՞ւ համար այն թրթումունքն որ ամենէն ուշ կը պատճառին՝ առջիններէն շուտ կը լսուին: — Որովհետեւ փայլակն որ կը պատճառէ որոտունքը՝ գրեթէ իսկոյն մեղի կը հասնի. իսկ ձայնը մանրերկրորդ մ'ատեն կուզէ 340 մեղր միջոց մը կտրելու:

310 Թէ որ ամպ մը՝ ուսկից ելեկտրութիւնը կ'ելէ, մեղմէ 1700 մեղր հեռու ըլլայ, որչափ ատեն պիտի տեսէ ցնցուած օդուն ձայնը: — Հինգ մանրերկրորդ: 0դուն երկրիս մերձաւոր կողմերէն պատճառեալ

թրթումունքն՝ հեռաւորներէն առաջ կը լսուի. իսկ անոնք թէ և աւելի առաջ ծագած են, բայց վերջը կը հասնին մեղի,

$$340 \times 5 = 1700.$$

ուղիղ գիծ մը սեպելով փայլակող ամպէն ինչուան մեր ականջը:

311 Ե՞րբ որոտումն խուլ շնչման նման կը լսուի: — Երբոր մրրկային ամպը շատ հեռու է, ձայնն խուլ և շփոթ կ'ըլլայ:

312 Ի՞նչ պատճառաւ երբեմն ալ սալայատակի վրայ սահող կառաց նման կը լսուի ձայնն: — Ասիկայ կը պատահի նոյն շառաչման արձագանքներէն՝ երկրային մարմոց կամ խիտ ամպերու զարնուելով:

(Այս գորդիւնը ինչուան 50 մանրերկրորդ կը տեսէ դաշտային երկիրներու մէջ:)

313 Ի՞նչ կերպով օրոտման ձայնն կ'այլափոխի տեղեաց դրից համեմատ: — Որ շափ որ երկիր մը տափարակ կամ դաշտային ըլլայ՝ այնչափ ալ նուազ կ'ընդհատի որոտումն. իսկ լեռներն՝ կը խափանեն ձայնը և խիստ ու անկանոն կ'ընեն:

314 Ինչո՞ւ համար ձայնը երբեմն քանի մը մանրերկրորդ կայծակէն վերջը կը լսուի: — Որովհետեւ ձայնը մեծ միջոց մը կը կտրէ. լուսոյ երագութիւնը միլիոն անգամ աւելի է քան զծայնին, ուստի մեղմէ շատ հեռու եղած ձայթման ձայնն ալ պէտք է որ աւելի վերջը լսուի:

(Կայծակին և որոտման միջոց ատենը 5էն ինչուան 72 մանրերկրորդ կը զանազանի:)

315 Ի՞նչպէս կը ընայ ձանչցուիլ թէ որ շափ հեռու է մրրկային ամպ մը: — Հաջութով ձայնին և փայլակին միջոց ժամանակը: Փայլակին լցոսը մէկէն ՚ի մէկ մեղի կը հասնի, իսկ որոտման ձայնը 340 մեղր միջոց մը կտրելու համար 1" կ'ուզէ. ուստի եթէ փայլակն ատենուելէն 5 մանրերկրորդ վերջը հասնի ձայնը՝ ըսել է որ մրրիկը մեղմէ 1700 մեղր հեռու է:

(Փայլակը կը ընայ մէկ մաներ կրորդի մէջ 8 անգամ երկրիս բոլորը պատել, մինչդեռ որոտումը նոյնչափ ատենի մէջ հազին կը ընայ 340 մեղր միջոց մը կտրել:)

316 Ինչո՞ւ համար տաք երկիրներու մէջ չորոտար: — Որովհետեւ հոն օդը շատ անգայտ է և ամպերն ալ մէկմէկէ շատ հեռու, որոտման ձայնն ալ երկիր հասնելէն առաջ կը փարատի:

կը շարունակուի: